

- 34 Պատրաստ եմ անելն ի կիւրակէի,  
Հանել միտս բազմոյ՝ յասանս քարոզի,  
Կահարջել զազմունի, որով ամբոյնի,  
Այսօրսպեան իմ՝ քաշ եւ արդ մեր բարի:
- 35 Հարկ է ձեզ այս՝ զալ ի ժամատուն  
Սուրբ Ստուռածոնի, որ ի Ղուկասուն,  
Եւ յըստիլ յայնմից ջիբ եւ ցան ուրոյն,  
՛ Ի ընդասել լըսիկ քարոզի ժաման:
- 36 Յոգբուն իմ՝ անդէն ի վերոյ ազգիս,  
Յիշելով զարտա՝ զուստ երախտիս,  
Ջուռուն քաջութեան փորձ վաճարեախի,  
Լայցիք անդ եւ զուք մշտնայ ընդիս:
- 37 Ապա գոռաջիբ մեծ աղաղակաւ,  
Ատելով ուր է Պատրիարք մեր լուս,  
Տառապանք նորս՝ մեզ վիշտ է եւ ցաւ,  
Աստուց արարմանց լախորժիցք բընուս:
- 38 Եկեսցէ ի յայտ՝ կայցե յաթոռ իւր,  
Վ ըստէ՛ Տոբուսցէ՛ զվեղ իւրաքանչեւր,  
Պատրաստ եմք անս՝ հայածեղ՝ զգիւթիւր  
Եւ զիւր համախոս՝ թե եւ իցեն թիւր:
- 39 Արդ՝ այս ինչ այսպէս ճարտար արամադրեալ,  
Յաշուղ կատարիւր ի պահ ժամադրեալ,  
Կողմէ՛ Գիւթիւրին յայնց յայժ երկուցեալ,  
Գաղարիւր շքիւթ ազգիս ստգնապաշտ:
- 40 Յեա արդ Յոհան Պատրիարք արգոյ,  
Գուռնայր ի յարկ իւր՝ փառք եւ տիւր գոհ,  
Որ գովեալ սերտիւ՝ զորդիս իւր հանոյ,  
Լճիքէր՝ զնստին, որք էին զքժգոհ՝:
- 41 Բայց կըքեալ իմ՝ զայս կարճ միջոտիութիւն,  
Դորձեց Վերբասին առ իմ պատմութիւն,  
Ձեռ մի երկարեալ իցէ ձանձրութիւն  
Ընթերցողաց զայս պարզ երգերութիւն:



### Մ Ս Տ Ե Ն Ա Ս Ո Ս Ա Վ Ա Ն

#### ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՄԹՈՐՀՆԵՐ ՄԵՋ

Այս խորագիրը կը կրէ փորձիկ գրութիւն մը, շքեղ սպագրութեամբ, լազմաթիւ մանր բայց ընդհանրապէս յաղոյ պատկերներով զարգարուած (թուով 52), որ փր. Գեղինի անունը կը կրէ: Արդէն այս անունը կը բաւեր գուշակելութիւն ինչ մտքք է՝ «Կարեկին գրախոսի աշխարհքը» — բնականապէս բարեխափէտը զԲարեւոյն կ'ուղէ անհարկել: Գրուածքը նախնապէս բանաստուութիւն մըն է, զոր իրագնէ է Հելլենագը 1903

Ապրիլ 17ին ի Բերլին՝ ներկայութեամբ նոյն իսկ Գերմ. կայսեր — յետոյ լոյս տեսած առանձինը՝ հազարաւոր օրինակներով՝ պէսպէս վերաստութեամբ: Բարեբախտաբար ներկայս Գեղինի այն բանաստութեանց կարգէն չէ, որոնք վերջերս (շտափելով Ս. Գրոց եւ Բարեւոյնի յարարելութեանց խնդիրները) այնչափ յուզմանց եւ վիճմանց առիթ եղան, խնդրիչը՝ զորոնք հոս աւերորդ է նկատել: Այս անգամ նիթը տեղեկագրութիւն մըն է Հելլենակիս ուղեւորութեան, զոր կատարած է՝ կտրելով բոլոր Միջագայքն՝ զէպ ի Բարեւոյն եւ շրջակայքը. եւ այն՝ աթիւն այն պեղմանց, զոր կը կատարէր Գերմ. Արեւելց-Րնկերութիւն այն տեղ: Ասոր համար գրքիս նիթին եւ պատկերաց ալ մէկ մեծ մտքը կը կազմեն պեղմունքն եւ անոնց տուած սրբիւնքը:

Գեղին ուղեւորութիւնը կատարած է 1902 տարւոյն: Ապրիլ 6ին Աղեքսանդրեակ ոտք դնելով, յետոյ Հալեպ-Աւահ-Տիգրանակերտ-Մուսուլ-Բաղդադ ճամբով՝ Բարեւոյն հասած յետաջ ցին: Նոյն տարւոյ Օգոստոսին սկսած է յետադարձը՝ Բանաստութեան նիթին ինքնին յայտնի է անկէ. — ուղեգրութիւն՝ յաճախ շքգրիտ դիտողութեամբ ներկայ հանգամանաց ժողովրդոց նկարագրին եւ նմանաց, պեղմունքն եւ գիտնական խորհրդանութիւնք, եւ ի վերջոյ՝ եթէ կարելի է թող՝ գուշակութիւն ասպագային այս ամէն կողմանց՝ որ՝ երբեքն՝ «գրախոս» էին, իսկ այժմ՝ կամ՝ յաճախ հակոյ անապատներ են կամ՝ այնպիսի հանգամանաց մէջ որ դրախտանման ըլլալէն շատ հետի են: Եւ պէտք է ըսել՝ շատ զրաւիչ ինրպով նկարագրել գիտէ Գեղին, յաճախ խորին հնութիւնք ներկային համեմատելով: Հետաքրքրական են՝ օրինակի համար՝ Քրդաց եւ քրդարանկ կողմերու նուիրեալ էջերը (Համու. էջ 17 եւն.) ուր գերմանացի Հելլենակ անգամ պէտք եղած դիտողութիւնքն ամենայն անաչառութեամբ ըսած է: Գեղեցիկ նկարագրուած են՝ Տիգրանակերտէն վար եղած ճամբան, Տիգրիսի՝ «Նաւարկութիւնք»՝ բնականապէս սուրաւին՝ «բէլէբոյով» ինչպէս զարբ. յառաջ, Թուրք-Արդինի լեռնաց մէջ եւ այլուր գտնուած ձեպանցոյցներ, քրդական քարանձաւները, յատկապէս Զեղըրէհ-

Im Lande des einstigen Paradieses. Ein Vortrag von Friedrich Delitzsch, mit 52 Bildern, Karten und Plänen. Stuttgart 1903. 80, pp. 38. Կէք ձեռք եղած օրինակը կը կրէ հրատարակչու օրինակներութիւն՝ «1665 18 հազար, ըսէ է. գործն արդէն ժողովրդական ընդունելութիւն գտած է այժմ՝ անուշտ ամբըն՝

իրն-Օմարի գիրքն ու այնտեղ ցայսօր տիրող վիճակը են. (էջ 21—41). Բնականապէս ընդարձակ տեղ տրուած է պեղմանց եւ գտնուած արգելանց, յատկապէս Բաբելոնի յատակագծի ինդրին, յիշատակարանաց եւ արձանագրութեանց: Անգամ բեւեռագրութեան ընթերցման խնդիրները շօշափուած են: Եւ Դելիչ մտադիր կ'ընէ թէ այս վերջին պեղմանց արդիւններէն մին պիտի ըլլայ նաեւ լուծել բեւեռագրութեան նպատակ խնդիրը, այն թէ քննչպէս նախնական պատկերագրէ յառաջ եկած է իւրքարնուր բեւեռաձեւ: Համառօտիւ բացատրուած է այս կէտը նաեւ Համեմատական տարտամներով. (Տմտ. էջ 44—50): Թէ այս եւ նման պեղմունք եւ գիւրք ո՛րչափ կարեւոր են պատմութեան համար, ակնյայտի է. եւ Դելիչը կը բացատրէ քանի մ'օրինակներով: Այսպէս այժմ գիտենք, կ'ընէ, որ ծայրէ ծայր շինուած է շերտաւոր այն պատմութիւնը թէ Վիւրս Եփրատի ընթացքը փոխել տուած եւ այնպէս գիշերը մտած ըլլայ Բաբելոն: Բոլորովն ուրիշ բան կ'ընէ գլանիկ մը՝ Վիւրսի յայտարարութիւնն առ Բաբելոնացիս, որմէ եւ Բելի տաճարին տարեգիրներէն կը տեսնենք որ «առանց կուռոյ եւ ճակատի», մտած է Վիւրս ի Բաբելոն, որ մասնութեամբ իրեն յանձնուած էր: Բաբելոնիք ի բանի էին Պաստից Տես եւ վիւրսու ձիթներօք ի ձեռին ընդունեցան: Նոյնպէս զոյց է միայն շերտաւոր պատմանները Դարեհի զԲաբելոն քան ամիս պատշարելու մասին են, որով «շերտաւոր» պատմութեան հայրը՝ առաջին զոհն եղած է արեւելեան զրուցատրութեան. (տես էջ 50—31) Կը թուուիչ միւս կէտերը:

Չենք կրնար միայն՝ գտնէ հարեւանցի՝ չլիշել այն միջոցները, որոնք կը կարծէ Դելիչը՝ այս կողմերը կրնին գրուտ պիտի ընեն: Առայինն է (— արգեն վարժած ենք տեսնելու ամեն նոր զերմանակ ուղեւորի տեղեկագրութեանց մէջ, —) անպատճառ գերմանացոց շինած եւ շինելու ձեռնարկած Բաղդատեան երկաթուղին. այլք՝ գերմ. տնտեսական տիրապետութիւն: Երկրորդը կ'ակնարկէ Դելիչը սա խոր Տրդատութեան. Դելիչը Ուռհայի քարտ ու աւերակ գերեզմանոցէ կը մանէ քաղաքն, ուր ամենուն զիմաց զկայ տակաւին նկարագրուած կը տեսնէ անցելոյն արՏաւրաց սուուերն. եւ սակայն ուրիշ պատկեր մը կը տեսնէ մանելով միջին դունէ մ'ընդարձակ հրապարակ մը, որ երբեքն «քարուանսարայ» էր՝ իսկ այժմ գերմ. Որբանոց:

Եւ հոս հայ մանկուայ խումբ մ'ուրախ գուարթ կը խաղար ու կը զուարճանար: Նախորդ ուղեւորութեան տիրաւորը յիշատակներէն ետքը կ'ընէ, «մեր յուսուած ունեցած գերմ. Որբանոցին մէջ որ մ'անցընելը մարդուտ հոգին կը լեցընէ անպատմելի ուրախութեամբ. եւ յաւսով՝ ամբողջ երկրին համար» (էջ 56—71) Դելիչը ակնարկածը մեկնել պէտք չկայ: Եւ սակայն մենք փոքրիկ կտակած մ'ունինք: Արգեց Բաղդատի երկաթուղին եւ գերմ. «առաքելութիւնը» պիտի յարողին նաեւ ի հիմանց բարեփոխել շարք մը յատմութեանց, զոր ինքն իսկ Դելիչը գեղեցիկ նկարագրած է, իտեւելով յատկապէս Արաբաց եւ Քրդաց մասին, ազգերու՝ «որոնց Տես գլուխ չկրցան ելլել» կ'ընէ, նոյն իսկ Ասորեստանցիք եւ Բաբելոնիք. ազգեր՝ որ հազարաւոր տարիներէ ի վեր ազատութեան աննուաճելի սէր մ'ունին եւ անընչել բնածին յօտարութիւն մը կուռոյ եւ աւարառութեան» (էջ 171): Սակայն ապագայն գուշակելը թուուիչ մեկնի:

Նկարներուն, որոնց մէջ մտար Koldewey եւ Andrae լուսանկարներու վրայէն է, ի հարկէ մեծաթյն մտար Բաբելոնատանի եւ յարակցաց կը վերաբերի: Բայց առանձինն յիշելու ենք Տրդարիսի եւ Եփրատայ տեսարաններէն զառ՝ քրդական քանի մը տեսարաններ (էջ 10, 17—9, են): Տրդարանակերտ եւ մերձակայ Տրպիսիկամուրջը (էջ 21—2) Գերմ. Հիւանդանոց եւ Որբանոց յուսուած (էջ 54—57) են:

4. Ե. Ե.



Ք Ր Ո Վ Ա Ն Գ Վ Ա Պ Ո Ւ Թ Ի Ն

- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  
 ԳՐԱԿԱՆ — Թուղթ Թով. Ա. Կաթողիկոսաց, Գ. Ե. Գամար 7, 8, ստ չայս. 225:  
 ԼԵՋՈՒՆԱԿԱՆԱԿԱՆ — չայսերն եւ զրացի լեզուներ. 235:  
 ՄԱՏՈՆԱԳՐԱԿԱՆ — Ծոռէ, քննական ուսումնապիթիւն. 239:  
 ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ — չին չայց տեղոյ անուններ. 248:  
 ԿՆՍՍԱԳՐԱԿԱՆ — Սարգիս արքայ. Ստաթիսն 250:  
 ՄԱՏՈՆԱՍՏԱԿԱՆ — Նախկին զրախտի աշխարհոյ մէջ. 255:



ՀՐԱՏԱՐԱՅՈՒՅԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ ԽՄԱՐԱԿՐ  
 3. ԲԱՍՏԵՒԷԼ 4. ՊԱՐՈՆՉ  
 Վ Ի Ե Ն Ե Ն, Մ Ի Ի Բ Ա Ր Բ Ե Ն Ե Յ Գ Ր Ա Ր Ն